

թարկուած՝ ըլլալով ասորական ազդեցութեան,
պահպանած է իւր ծոցը բազմաթիւ մնացորդներ
ասորական գրականութենէն, որոնց շատերուն
սկզբնագիրները կորսուած են եւ հայն է միայն
վկայ անոնց գոյութեան: Բառումշտարկ զանցչէ
առած նշանակել իւրաքանչիւր տեղ հայերէն
թարգմանութիւնները, որչափ անոնք ծանօթ
եղած են իրեն՝ ոչ հայերէնագէտին, հրատարա-
կութեամբ: Դժբախտաբար իրեն անմատելի
մնացած են Մատենադարան թարգմա-
նութեանց նախնեաց եւ հայերէն
Զեռագրաց ցուցակները, ուր պիտի
գտնէր մեծ թուով թարգմանութիւններ ասորի
հեղինակներու գրութեանց: Կարող էինք տալ
ընդարձակ ցանկ մը այսպիսի թարգմանու-
թեանց, զոր վերապահելով ուրիշ առթի՛ կը
յիշենք հոս միայն Եփրեմի Գործք Առաքելցի,
Եզեկիէլի տեսլեան մեկնութիւնները, Կցուրդքը,
Զենոնի Գաղերեցւոյ հճառերը, Դանիէլ
Ասորւոյ Սաղմոսաց Մեկնութիւնը, Յակոբ
Սրճեցւոյ 18 Ճառերը, Իշաւիան կամ
Յեշու քահանայի (= Abdišo barika
† 1318) Գիրք ի վերայ բնութեան, Յովհ.
Ոսկերերանի Մեկնութիւն Յովհաննու (Ակ
մասին) եւն, որոնք նկատի չեն առնուած Բայմ-
ստարկւ:

Հ. Ս. ԱԿԻԿԵՂԻ



Ա Յ Լ Ե Ւ Ա Յ Լ Ք

1. Ապուսայիդ քժիշկ: — Մեր բժշկական կան Մատենագրութեան մէջ իր Մարդակաղմութեամբ միայն ծանօթ Ապուսայիդ բժիշկը, որուն վրայ նախ Արեւելքի (1889) եւ յետոյ Հանդէս Ամս. ի մէջ (1892, էջ 333—36) գեղեցիկ ուսումնասիրութիւն մը գրած է Դոկտ. Ա. Թորգոն գոմեան, նոյն է Արուեն-Կասր Սայիդ Բէն Արի ալ-Խայի ալ-Մասիհի իրն իսա ալ-Մուտատաբբեր սարկաւագապետին հետ, որուն ասորերէն մէկ բժշկարանը կը ծանօթացնէ Ասբատ, Revue de l'Orient Chrétien, 1920—1921, էջ 205, զոր սակայն փոխանակ Ժ.Բ. դարու՝ Ժ.Դ. դարու գործ կը համարի:

Կ. Յ. ԲԱՍԻՆԵՐԵՎ

2. "Պատմութիւն Եօթն Խմաստափ-
րաց, մատենին առաջին տպագրութիւնը
1696ին: — Հանդէս Ամսօրեայ 1921,
էջ 481. "Պատմութիւն Եօթն Խմաստափրաց
հայ գրականութեապն մէջ՝ վերնագրով ուսում-
նասիրութեան մէջ ըսուած էր թէ՝ "Եօթն Խմաս-
տափրաց գիրքը առաջին անգամ տպագրուած
է 1693ին ի Կ.Պոլիս, եւ այս տպագրութենէն
օրինակ մը կը գտնուի Երուսաղէմ Ս. Յակով-
բեանց վանքը ըստ Հ. Գ. Գալէմքեարեանի:

Որովհէտեւ իմ "Ցուցակ հայերէն տպա-
գրութեանց", աշխատութեանս մէջ այդ թուա-
կանին այդ տպագրութիւնը իր կարգին անցած
չէր, հարկադրուեցայ Երուսաղէմի մատենադար-
բանապետ Արժ. Մեսրոպ վարդապետ Կշանեանին
գրել եւ մանրամասնութիւնը ուզել: Պա-
տասխան ընդունեցայ թէ 1693 թուականին
Կ. Պոլիս տպագրուած այնպիսի գիրք մը գոյու-
թիւն չունի Մատենադարանին մէջ, այլ 1696ին
տպագրութիւնը կայ: Վերեւի թուականի սիամ-
մունք մը եղած է կըսէ, որով այդ գրքին
Ա. տպագրութիւնն է 1696ին:

Մաղարսա, 21 Յուլիս 1922:

ՏԵՐԱՍ ԵՊՈ, ՊԱԼԵԼԻՆ



ԱՐԵՎԱՏՅԱ ՅՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՆՔ ԿԸ ԳՏՆՈՒԵԴՆ ՄԽԹՅԱՐԵԱՆ
ՄԱՏԵՎԵՐԳՈՐԾՎԱԿԱ ՄԵՏ Ի ՎԻԵՐԱԾ

1794-1921

(Carnegie Mellon University)

ԲԱԳԻՆ. ՕՐԱԾԵՐԸ, Կ. ՊՐԵՄ 1911/12, թ. 1-7
(73-79). — 1912, 1-2 (968-969), ան-
սան. «Ազգագիր» . [156]

ԲԱԳՈՒԻ ՀԱՅՆ. ՕՐԱԹԵՐԺ, ԲԱԳՈՆ 1913—
1914: — Ա. տարի, թ. 1—152: Բ. տարի,
թ. 1—14: Կը շարունակուի “Գործ” անու-
ամբ:

ԲԱՐՄԱՎԵՊ. Ամսագիր. Վենետիկ. 1843-1921
(Ա.-Հ. Ամարի): [158]

ԲԱՆԱՍԻՐ. Տասնօրեայ, Մաղբաս (Հնդ.) 1848—
1849: — Ուսինք միայն 1849 (Բ. Հատոր)՝
թ. 37—39:

1 - 36:

[159]